

Հ Ա Յ Կ

Tuum Nomen

Cantantes sublime ferent ad sidera cygni .

VIRGIL .

Ա .



Հայր իմ, Հայի . . . նվ հարց հարանց մերոց հայր ,
 Ո՛վ դու փառաց մեր հայրենեաց հիմն ու ծայր .
 Ո՛վ որով Հայն այսօր ունի հայրենիք՝
 Եւ մարդկութեան մէջ՝ կընիք :

Կներ հայր , ըզքեզ կարդայ յետին քո որդի ,
 Որ քո շնորհիւդ անուն մի վեհ իւր ունի ,
 Անուն՝ յոր սիրտ իւր մեծաթունդ որոտայ
 Եւ ընդ աշխարհ պանծանայ :

Այո՛ , յաշխարհ համօրէն Հայն է կարող
 Խըրոխտաւ . Ո՛վ ինձ պէս ունի վեհ ծընող ,
 Հրօհայ՝ ահեղ , ում առջեւ քաջք ձեր բոլոր
 Թըզնկը են անդօր :

Նորա անուան չորս ծագք երկրի ոչ բաւեն ,
 Բոյլք աստեղաց յերկնից երես զայն հեղեն ,
 Եւ փառք նորա լըցեալ զերկիր մեծազանձ
 Խառնի ընդ դարս յաւիտեանց :

Ազգեր , Հայուն թըշուառութեամբ մի սոնքայք .
 Թէպէտ բազուկքն արդ ծանրանան իշըզթայք ,
 Բայց սիրա նորա երկաթիւ ոչ կաշկանդի . . .
 Ազատութեան է որդի :

Ազատութիւն եւ Հայն՝ միմեանց են եղբայր ,
 Եւ զերկոսին իսկ մի եւ նոյն ճընաւ հայր .
 Միոյն՝ արւաւ ժառանգութիւն զՀայաստան ,
 Միւսոյն՝ զաշխարհ ամենայն :

Յառաջ քան զՀայկ՝ տակաւին մարդ ոչ գիտէր
 Թէ քաջութիւն ինչ է , զինչ փառք անվեհեր .
 Սա՛ փառք կարծէր գազանաց հետ մարտընչել ,
 Նա՛ շինել խօն ըզբաբէլ :

Եկաւ Հայկ եւ սովրեցոյց նախ առաջին
 Կրուուել վանել զազատութեան թըշնամին ,
 Եւ կանգնել՝ ոչ թէ անխորհուրդ աշտարակ ,
 Այլ ըզբառաց ամբարտակ :

Ինքն առաջին ելաւ հըզօր ախոյեան
 Սուրբ Իրաւանց զոր ետ երկինք մարդկութեան .
 Նորա ձայնէն նախ առաջին արթընցան
 Սըրտեր ընդգէմ՝ բըռնութեան :

Երբ գերութիւն երկրակործան քան հեղեղ
 Մաւալեցաւ քանդեց տիրեց ամէն տեղ ,
 Վազեց Հայկ եւ զՀայաստան իւր աշխարհ՝
 Ընդգէմ՝ կանգնեց գոռ պատուար .



Հ Ո Յ Կ .

Առաւ ըզնեան ըզփրրկութեանըն գործի՝
 Զոր ինքն իսկ Տէր ցըցուց իրեն յերազի,
 Զարգարագատ երկին կոչեց իւր վըկայ՝
 Եւ ըզգարերն ապագայ,

Ու զլայնալիճ քարշեց բազկաւն ահագին,
 Եւ իբր յամպոց ըզշանթ թըռոյց ըզփրբին,
 Շեշտ տապալեց որոտընգոտ ընդ գեալին
 Ըզբըճնաւորն առաջին :

Եւ զըւարթունք պահպանք աղգաց ամենայն
 Որ սըրտաթունդ խըճներ հանդէս էին յայն,
 Հրեղէն թեւօք յաղթանակին ծափ զարկին
 Ըզնախկին քաջն երգեցին :

Ապա Հայոց լերանց վերայ եւ հըսկայն,
 Իբր աշխարհի միահեծան տէր իշխան,
 Եւ մինչ երկիր խոնարհեցոյց պարանոց
 Առնուլ ըզլուծ հօրն Հայոց :

« Աշխարհ գոչեց, դու իմ բաժին ես այսօր .
 « Ահա իմ ձեռս է լինել քո բըճնաւոր .
 « Բայց առաւել ես հայր լինել քեզ սիրեմ ,
 « Հայր մարդկութեան համօրէն » :

Եւ սուր աչքերն ձըգեալ յերկիրն այն անհուն՝
 Գոչեց հըսկայն, « Ե՛լ աշխարհ յազատութիւն » .
 Լերինք եւ ծովք որոտացին իթընդիւն
 « Ե՛լ աշխարհ յազատութիւն » . . .

Բնութիւն անգէն իբրու թէ նոր նորոգէր՝
 Զըւարթացաւ քան իգարուն կենսաբեր,
 Եւ սիրտք մարդկան նոր շունչ առեալ յորդառատ
 Եւ գոչէին « Եմք ազատ » :

Եւ հաշտութեան կամարն ի գլուխ անդ Մասեաց
 Եօթնաճաճանչ ել եւ ըզշող արձակեաց .
 Արեւ , լուսին տօնեցին զօր ցանկալի
 Ազատութեան աշխարհի :

Իսկ ինքըն հայրն ազատութեան աշխարհի՝
 Իփառաց այն բարձրութենէն գերարփի՝
 Յոր ոչ յառաջ ոչ յետոյ որ մահացուաց
 Երբէք հասնել ժամանեաց ,

Յայն երկնամերձ գահաւանդէն ի խոնարհ
 Վրսեմափայլ յօնօք նայէր ընդ աշխարհ ,
 Եւ ի վեհին ակնարկութիւն եւ ժրպիտ
 Փայլակք ընկան խիտ առ խիտ :

Ամպ լուսավառ շուրջ ըզշրսկայն պարփակեց ,
 Ազատութեան Ոգին ըզնա պըսակեց .
 Նա՛ զերջին մ՛այլ ի Հայաստան նայեցաւ
 Յանմահութիւն ծածկեցաւ :

Բ.

Ո՛վ հայրդ Հայոց , երբ յերկնակէտ քոց աստեղաց
 Ըզյօնս շարժեալ լուսազգեաց ,
 Եւ սըրտաթունդ ի վայր նայիս դու յայն երկիր
 Զոր քո նետով փըրկեցիր ,

Տեանես ըզՉորն-Հայոց՝ փառացդ հանդիսարան ,
 Բեւեանցն ոտից արդ կօխան ,
 Տեանես զանյազլթ ձեռացդ ըզգործ կուռ Հայկազէն
 Յերկիր կործան իբաղդէն ,

Տեանես որդւոց քոյոց իձեռս՝ սչ նեա սուտեր :

Այլ ժանգաճնր շրջթաներ

Տեանես զազատ որդիսդ՝ անկեալ բազմատրխուր

Որդւոց Քամայ առաթուր (՝)

Հնյր , ինչ արդեօք ըզգայ քո զինչ սիրա որդեսէր

Յայսչափ աղէա ցաւոց մեր :

Յայսչափ աճեղ թըշուառութիւն բազմադարեան

Յոր կորընչի Հայաստան

Եւ զինչ ասես , Հնյր , ադերախա այն մարդկութեան

Որ երախտեացդ անբաւ՝ փոխան

Ըզքո զաշխարհ՝ զազատութեան բուն խանձարուր՝

Իդերութեան արկ յանուր :

.....



(՝) Տես ամսագրոյս Փարիզեան Սուրճակցիկին մեջ Մշոյ կողմերը պատահած ազգային նոր խեղճութիւնը :